

է ճշմարիտ քահանան, որուն կը յանդին, իրենց բովանդակ ճոխութեամբ, Իսրայէլի պաշտամունքին խորհրդանշանները^(*):

(Շարունակելի) ժ. Պ.



ՍՓԻՒՌՔԻ ՀՐԵԱՆԵՐԸ

Ա. ՀՐԵԿՑ ԱՍՈՐԵՍԱՆ, ԲԱԲԵԼՈՆ ԵՒ ԵԳԻՊՏՈՍ ԵՐՈՒԵԼՈՆ ՍՂՋԲՆԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ.

Ս. Գիրքի բազմաթիւ էջերուն մէջ Սփիւռքի Հրեաներ (Յն. Դիւսպորա) կը կոչուին այն Հրեաները որոնք հեթանոս երկիրներու մէջ հաստատուած էին (Բ. Մակ. Ա. 27, Յովհ. Է. 35, Յակ. Ա. 1, Ա. Պետ. Ա. 1):

Իսրայէլացուց Միջագետք գերի տարուած ժամանակէն սկսաւ Աստուծոյ ժողովորդին ցրուիլը աշխարհի ամէն կողմերը: Հիւսիսի թագաւորութեան մայրաքաղաքը՝ Սամարիա, եռամեայ պաշարումէ մը ծիւրած, 721-ին (Ն. Ք.) ինկաւ Ասորեստանացոց բանակի հարուածին ներքեւ ու կործանեցաւ: Սարգոն Բ. ի Տարեգիրքին համաձայն՝ թշնամին անոր բնակիչներէն 26,290 հոգի տարագրեց Ասորեստան՝ Հարանի, Նիսիպի ու Մարաց սահմանազխի շրջանը: Այս Իսրայէլացիներէն ոչ մէկը, կ'ըսէ Յովսեփոս (Հնախ. ԺԱ. Գիրք Ե. 2),

(*) Ասիկա ըսել չէ, սակայն, անշուշտ թէ Յիսուս միանգամ ընդ միտ ջնջեց և խափանեց խորհուրդը, ձեւը և արարողութիւնը: Ապա թէ ոչ անհասկնալի պիտի մնային Աւետարանին այն հատուածները, ուր կը տեսնենք թէ ինչպէս հաստատուեցան Հաղորդութեան եւ Մկրտութեան խորհուրդները, Ոսնայուայի հն. ձէսերը, և ի՞նչպէս ձեւաւորուեցան իրենց և հիւանդաց օժուով կամ պարզքը սահմանադրուեցան առաքեալներէն: Հին և Նոր Ուխտերու մէջ այդ տեսակէտով եղած տարբերութիւնը ըմբռնումի հարց էր սոսկ: Հին յին մէջ, ուր չկար արդէն խորհուրդ, ձէսերն ու արարողութիւնները նպատակ էին ինքնին. գլանեց կատարելով՝ մարդ էր նկատուել թէ կ'արդարանար. իսկ նորին մէջ լոկ միջոց են անոնք, արժարձելով բարեպաշտութիւնը, կ'ոգերեն հաւատքը:

դարձաւ իր հայրենի երկիրը: Յուդայի թագաւորութեան մէջ բնակող Հրէից գէպի Բաբելոն առաջին տարագրութիւնը տեղի ունեցաւ 609 ին: Այդ գերիներուն մէջ կը գտնուէր նաեւ Դանիէլը: Տարագրիներու երկրորդ խումբը, որու մէջ էր Եզեկիէլը, մեկնեցաւ 608 ին. իսկ երրորդ տարագրութիւնը հետեւանք եղաւ 587 ին Երուսաղէմի Նաբուզոդոնոսորէն գրաւուելուն:

Այս տարագրիները, սիրիւայի՝ եգիպտացի ու արաբացի գերիներուն պէս, Ասորեստանի թագաւորին ձեռնարկած մեծամեծ շինութիւններուն գործաւորներ հայթայթեցին: Մանօթ է՝ թէ Նաբուզոդոնոսոր Բաբելոնը շրջապատեց հարիւր դուռներով պարիսպներու երեք շարքով, որուն ներքին պարիսպին թանձրութիւնն էր առ նուազը 26 մէդր, ու հսկայ ջրանցքով մը Տիրիսը Եփրատին միացուց ու նորոգեց Մարդուք շատուածին նուիրուած եռաշարի տաճարը. շինեց նաև կախեալ պարտէզներով իր նշանաւոր պալատը:

Քաջայայտ է նուե՛ թէ տարագիր Հրեաները նեղութիւն չկրեցին Բաբելացիներէն: Երեմիայի տուած խորհուրդին համաձայն՝ անոնք «տուներ շինեցին ու անոնց մէջ բնակեցան, պարտէզներ շինեցին ու անոնց պտուղը կերան... ու բազմացան ու խաղաղութիւնը փնտնեցին այն քաղաքին՝ ուր Եհովան գերի տարեր էր գիրենք» (Երեմ. Իթ. 4-7): Անոնք գիւղեր շինեցին գետերու և ջրանցքներու քովերը (Եզեկ. Ա. 1, Եսթ. Ը. 15-17) և տարակոյս չկայ թէ որոշ չափով անկախութիւն ալ կը վայելէին:

«Այնքան ճկուն գժբախտութեան մէջ՝ որքան յանդուգն յաջողութեան ատեն, կ'ըսէ Յուդայ, Իսրայէլի որդիքը կրցան շուտով մեղմացնել յաղթականներու սիրտը եւ շահիլ անոնց վատաբուութիւնը ու իրենց ծառայական վիճակը փոխակերպել տանելի և կրքիմն նոյնիսկ օգտաւէտ հպատակութեան մը: Բարեխոյն գերութեան առաջին օրերուն իսկ կը տեսնենք Դանիէլը Նաբուզոդոնոսորի պալատին մէջ՝ ի վառխ մոպերուն, ապա Մուրթէն՝ նախարար Գսերքեստի, Եսթեր՝ կենսակից թագաւորին, Տովթիթ եւ իր եղբորորդին՝ պաշտօնակալ պալատին ու Կեեմիա՝ մատուակ արքունիքին»:

Մ. Թ.

Ասուտուրի մէջ է որ, կը շարունակէ նոյն հեղինակը, արագ յառաջդիմութիւն ունեցան Հրեաները: Բնականէն տաղանդ ունենալով այդ ճիւղին՝ Իսրայէլի որդիներուն այդ ընդունակութիւնը, որ մինչև այն ատեն սանձուած էր Օրէնքի պատուէրներով, այնուհետև եղաւ իրենց ցայտուն յատկանիւրը: Այնքան ուժեղ երևան եկաւ իրենց այս նոր հակումը՝ որ մինչև անգամ նուազեցուց սիրտերնուն մէջ կորսուած հայրենիքին կարօտը: Ասոր ապացոյցը այն է՝ որ երբ Կիւրոս արտօնեց հրեայ գերիներուն դառնալ Երուսաղէմ, 50,000 էն նուազ թիւ մը միայն օգտուեցաւ այդ արտօնութենէն, իսկ շատ ւտարը մնացին տարազրութեան երկրին մէջ, բազմացան հոն, ու հետզհետէ սփռուելով ամէն կողմ՝ բարգաւաճ համայնքներ կազմեցին: Այս է սկզբնաւորութիւնը Սիլուսի Հրեաներուն:

Իսրայէլի՝ զէպի Միջագետք և Յուդայի՝ զէպի Բաղդէսեցաց երկիրը տարազրութեան միջև եղած ծամանակին, հուանաբար, կը զրուի Ելեփանդինի (հարաւային Եգիպտոս) հրեայ գաղութին ծագումը: Յուդայի Ովսիա թագաւորին (641-611) օրով նեցաւով Բ. շատ գերիներ տարաւ Երուսաղէմի Թագաւորութենէն ու Սիէնի (այժմ Ասուան) մօտ՝ Ելեփանդին կղզին՝ բնակեցուց գանոնք թէ՛ իբրև գաղթական եւ թէ իբրև զինուոր, որպէսզի պահպանեն Եթովպիոյ սահմանները: Այս զինուորական գաղութը բարեբեր հողերու տիրանալով՝ ընտելացաւ քստորական կենսքին: Հինգերորդ դարուն (Ն. Ք.) արմաճիւն լիւովով գրուած բազմաթիւ պապիրոսներու համաձայն՝ տունոք կանուխէն հոն տաճար մը կանգնած էին Նոովային, որուն դուռներուն սիւներն ու բարաւորները կոփածոյ քարէ էին, փեղկերը պղինձէ ու տանիքը՝ եղնանփայտի պէրաններէ: Անուշառտութիւններ կը ծխուէին սեղանին վրայ ու ամէն օր՝ ի միջի այլոց՝ գառնուկ մը կ'ողջակիզուէր: Կար նաև Ելեփանդինի մէջ մենեան մը՝ նուիրուած եգիպտական կնում շաստուածին, որ խոյի մը զլուխով կը ներկայացուէր: Ասիկէ զատ՝ Եգիպտացիք կը պաշտէին խոյը ու մեծ թիւով մոմիա կ'ընէին անպէ՛: ատոնց նմոշները կ'երևին զեռ Գահրէի թանգարանին մէջ: Գառներու այս զոհերը սաստիկ զայրացուցին կնումի քուր-

մերը, որոնք 410ին (Ն. Ք.) կաշառեցին տեղին կառավարիչը, որ հրամայեց կողպուել ու կործանել Նեոովայի տաճարը: Յայտնի չէ որ տաճարը ետքէն վերաշինուեցա՞ւ՝ թէ ոչ: Զորահարկւական թուականներուն (Ն. Ք.), կ'ըսէ պապիրոս մը, Ելեփանդինի ամբողջ Հրեաները սրամահ եղան: Լաւանական է որ այս ջարդին կ'ակնարկէ Յովել գրեթով. «Յուդայի որդիներուն եղած անբարութեան համար Եգիպտոս ամայի երկիր մը պիտի ըլլայ... վասնզի իրենց երկրին մէջ անմեղ արիւն թափեցին» (Յովել Գ. 19): Գատմութիւնը Ելեփանդինի հրեայ գաղութէն հետքերքրական մոներամանութիւն մը հասցուցած է մեղ. Հրեաները հոն զրամ փոխ կու տային (անշուշտ կապալաշներուն) հարկերին վաթսուն տոկոսով:

Ք. ՍՓԻՒՌՅԻ ՄԱՒԱՆՈՒՄԸ.

Իրիտաննէական թուականէն քիչ մը առաջ ամէն կողմ Հրեաներ կը գտնուէին արդէն: Սիրիւեան պատգամները շուրջ 140 թուականին (Ն. Ք.) կ'ըսեն. «Մօպն ու ցամաքը ամբողջովին լեցուած են Հրեաներով»: Մակաբայեցուց Գիրքին մէջ յիշուած է՝ թէ այդ միեւնոյն գարուն (139-138) հոռմէական Մերակոյտը՝ ի նպատակ քարեկամ եւ գաշնակից Հրէից՝ չըջարեթական մը կը զրկէ Սիրիոյ Դեմետր Բ., Բևրգամայի Աթալիա, Կապադովիոյ Արիարէթ և Պարսից Արշոպ թագաւորներուն, Լամպուակ քաղաքին, Սպարտայուց և Դեղոս ու Մոմոս կղզիներուն, Պեղօպոնէսի Սիկիոնք քաղաքին, Կարիոյ ու իր Միւնդա, Ալոկաունակոս և Կնիսոս քաղաքներուն, Կոլ և Ռոտոս կղզիներուն, Կրետէի Գորդինէ քաղաքին, Լիկիոյ եւ իր Փոսեղիդա քաղաքին, Պամփիլիոյ եւ իր Սիզէն քաղաքին, Փիւնիկեցուց Արադոս կղզիին (Ռուսոզ կղզի՝ Տորոսոսի զիւմայ) և Կրպոս ու Կիւրէն կղզիներուն (Ս. Մակ. ԺԵ. 16-23):

Սարաբոն 65 թուականին (Ն. Ք.) կը գրէր. «Հրէական ցեղը տարածուած է բոլոր ոստանները ու դժուար է գտնել որե՛ն տեղ՝ ուր թափանցած ու անոր տիրացած չըլլան Հրեաները» (Յվ. Ընի. ԺԳ. Գիրք Է. 2): Փիլոն Աղեքանդրոպոլիէն մեղ հասած նամակ մը կայ: Ազրիպպա Ա. էն Կալիզուլա կայսեր ուղղեալ, ուր գրուած է. «Երուսաղէմ կեցրոնական քաղաքն է ոչ

միայն Յուզայի՝ այլ նաև շատ մը երկիրներու, այլևայլ գարեբու մէջ իր զրկած գաղթականներուն պատճառաւ սահմանակից երկիրները, որք են՝ Եգիպտոս, Փիւնիկէ, Սիւրիա. նաև ամենահեռու երկիրները՝ Պամփիւլիա, Կիլիկիա, տսիական երկիրներու մեծ մասը՝ մինչև Բիւթանիա ու Պոնտոսի հեռուոր մասերը. նոյնպէս Եւրոպայ, Թեսաղիա, Բէոզփիա, Մակեդոնիա, Ետոզիա, Ատաիկէ, Արգոս, Կորնթոս և Պիզոպոնեսի ստուարագոյն մասը ու անոր զըլխաւոր վայրերը: Ու ցամաքային նահանգները ամբողջութեամբ ծածկուած են հըրեայ գաղութներով, ինչպէս նաև նշանաւոր կղզիները՝ Եւբէա, Կրետէ եւ Կիպրոս: Տակաւին չեմ յիշեր Եփրատի նահանգները, Բարելոն ու միւս բարեբեր հուսակալութիւնները, որոնք, բացի փոքրիկ մաս մը, իրենց բնակիչներուն մէջ Հրեաներ կը հաշուեն»:

Այս նամակը կը յիշեցնէ Գործք Առաքելոցի բնագիրը, որ կը գրէ Ղուկաս՝ թէ Պենտեկոստէի տօնին առթիւ Երուսաղէմ եկած Հրեաներ կ'ըսէին. «Ձէ՞ որ ամէն այս խօսողները գալիեացի են, ու ի՞նչպէս կը լսենք լեզուները այն երկիրներուն՝ ուր ծնած ենք մենք. Պարթեւք եւ Մարք եւ Իլամացիք ու անոնք որ կը բնակին Միջագետք, Հրէաստան ու Կապադովիա, Պոնտոս ու Ասիա, Փռիւզիա ու Պամփիւլիա, Եգիպտոս և Կիւրենէի մօտ՝ Լիբանոս կողմերը. նաև հռոմայեցի եկուորներ՝ թէ՛ Հրեաներ եւ թէ՛ նորագարծներ, Կրետացիներ ու Արաբացիներ, կը լսենք անոնցմէ որ մեր լեզուներով կը խօսին Աստուծոյ մեծ անմեծ բաները (Գործք 1. 7-11):

Վերջապէս՝ Քրիստոսի Ա-Ձ գարեբէն մնացած արձանագրութիւններ ցոյց կու տան՝ թէ գոյութիւն ունեցած են հրէական գաղթականութիւններ Իտալիոյ, Գաղղիոյ, Սպանիոյ եւ Խրիմի մէջ ու մինչև գերմանական երկիրները: Հաւանականութենէ հեռի չէ որ այդ գաղութները Քրիստոնէ առջ կ'ապաստուած ըլլային»:

Յովսէփոսի վկայութեան համաձայն՝ բազմաթիւ էին Հրեաները մասնաւորապէս Անտիօքի ու Սիւրիոյ մէջ, նաև Ադիքսանցիոյ մէջ, ուր տարած էր զիրենք մակեդոնացի աշխարհակալը շատ մը առանձնաշնորհութեանց խօստուածով: Մեր

թուականի առաջին գարէն սկսեալ կը բնակէին անոնք քաղաքի հինգ թաղերէն երկուքին մէջ: Իրենց թիւը հոն առնուազն 100,000 ի կը հասնէր, եւ, ըստ Փիլոնի, բովանդակ Եգիպտոսի մէջ կը հասնէր մէկ միլիոնի, որ ամբողջ բնակչութեան մէկ ութերորդն էր:

Այնքան ընդարձակ ծաւալ տացած էին անոնք, որ Քրիստոսէ գար մը առաջ նահանգներու մէջ հաղարծներու կը հասնէր անոնց թիւը, ու քանի մը տեղեր նոյնիսկ հարիւր հազարներու: Միայն Պաղեստինի հրեայ գաղթականները, միասին առնելով նաև նախընթաց գարեբու վերեւ յիշուած գաղթականները, նոյնիսկ հաշուի առնելով ցեղին բազմածնութիւնն ալ, բաւական էին արդեօք լուծելու այս հանելուկը: Միւրեք հազաւակը կը խորհի: Անիկա այս թիւերուն մեծութիւնը կը վերապէս շատ մը հեթանոսներու ի հրէութիւն գարծին, որ տեղի ունեցաւ Մեծն Աղիքսանցիի օրերէն սկսեալ: Ա՛յս է որ ըսել կու տայ Յովսէփոսի. «Շատ Յոյներ մեր կրօնքին յարեցան»: Պէտք չէ գարմանալի թուի այս իրողութիւնը՝ նկատի առնելով այն գերազանցութիւնը, որ աւել յայտնեալ կրօնքը հեթանոսական հաւատալիքներու և պաշտամունքներու բաղդատմամբ:

Պ. ՍՓԻՒՌՔԻ ՇՐԷԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒԹԻՒՆԸ.

Ոչ մէկ տեղ Հրեաները չխառնուեցան հեթանոսներու հետ: Անմիջապէս որ տեղ մը քանի մը ընտանիք խմբուէին՝ մեկուսացեալ շրջանակ մը կը կազմէին հոն: Շնորհիւ լայն մեղուսացումին էր որ անոնք կրցան պահել իրենց կրօնքը:

Երբեմն առանձին ընկերակցութիւններ կը կազմէին եւ երբեմն (յաճախազէպ էր այս պարագան) կը վայելէին քաղաքական իրաւունքներ՝ ճանչցուած այն ժողովուրդներէն, որոնց մէջ կ'ապրէին: Այդ իրաւունքները կը զանազանուէին երկրէ երկրի:

Աղիքսանցիոյ և Կիւրենական Բերենիկի մէջ հրեայ համայնքները քաղաքական ինքնուրոյն ընկերակցութիւն մը ըստ տեղած էին: Ուրիշ տեղեր համայնքը սիւնակով անուընդ կը կրէր, անուն՝ որ քաղաքական սեէ կացութիւն չէր նշանակեր:

Իսկ Հոսմի մէջ Հրեաները գործ էին այդպիսի առանձնաշնորհութիւններէ:

Գաղով Իրենց ներքին վարութեան՝ ամէնուրեք գոյութիւն ունէին երկու վարիչ գասակարգեր. Արխոնդներ, որոնք քաղաքային գործերով կը զբաղէին, ու սինակոներու նախագահներ, որոնք կրօնական գործերու հսկողութիւնը կը կատարէին: Երրորդ գարու (Ն. Ք.) վերջերը Աղիքսանդրոյ արխոնդները կը կոչուէին Հիլակոմեցներ: Այս քաղաքին մէջ ազգապետ մըն ալ կար, որուն կը գործակցէին արխոնդները, ու անոնց իշխանութիւնը կը հսկակաշուէր Մերերու ժողովէ մը, որ Երուսաղէմի Սինեդրիտին նման ունէր 71 անդամ: Աղիքսանդրոյ բոլոր Հրեաները քաղաքացիական իրաւունք կը վայելէին:

Միևնոյն իրաւունքը կը վայելէին նաև Կիւրենայի եւ Կիւրենական Լիբիոյ Հրեաները: Թաւուզի հնութեանց Թանգարանին մէջ պահուած Քառարէն արձանագրութեան մը համաձայն՝ 13 թուականին (Ն. Ք.) Կիւրենայի Բերենիկ քաղաքին մէջ ինը հրեայ արխոնդներ կային:

Հոսմի հրեայ գաղթականները հաւանաբար Քրիստոսէ դար մը առաջ հաստատուած էին հոս: Անոնք բաժնուած էին բազմաթիւ համայնքներու, մէկը միւսէն անկախ, ունենալով իւրաքանչիւր իր ուրոյն սինակոնի ու Մերերու ժողովը, ու յաշտ հոտմական օրէնքին կը նկատուէին պարզ կրօնական համայնցներ: Կը տարբերէին իրարմէ իրենց նախնաց լեզուն խոսող Հըրեաներն ու ազատագիր Հրեաները: Այս վերջիններս Պոմպէոսի Հոսմ գերի տարած Հրեաներն էին կամ անոնց սերունդները: Այս համայնքներէն ամէն մէկը պարտաւոր էր իր ուխտաւորներուն համար սինակոնի մը ունենալ Երուսաղէմի մէջ: Ուէյլ 1913-1914 թ մտան Ուփայի վրայ կատարած իր պեղումներու միջոցին Սիլովամի Աւաղանին մօտիկ աղատապիր Հրեաներու պատկանող սինակոնի մը հիմնը գտաւ: Այդ միևնոյն տեղը երևան ելած արձանագրութիւն մը ազատապիր Հրեաներու յատուկ արժիւնակովի մը ե հիւրանոցի մը ամսին կը խօսի:

Կը հաստատուի թէ ամէնուրեք Հըրեաները յաջողեցան ունենալ իրենց յատուկ գատական ատեան մը: Այն երկիրներուն մէջ, որոնց քաղաքացի չէին, ու-

նէին ներքին վարչութեան մը առանձնաշնորհութիւնը, ու այն տեղերը, ուր ճանչցուած էր իրենց քաղաքացիական իրաւունքը, ատոր վրայ յինչով՝ կը պահանջէին այդ առանձնաշնորհութիւնը: Վերջ քաղաքացի, կը գրէ Շապոյ, անոնք քաղաքացիական իրաւունք (Politeia) կը վայելէին, բայց կը խուսափէին այդ իրաւունքին կապուած պարտականութիւններէն: Պողոմէոսները կարեօր պաշտօններ վստահեցան Հրեաներուն, որոնցմէ շատեր յաջողեցան զրամական գործառնութեանց ու նոյնիսկ քանի մը ճարտարաբուեստներու ամենաշնորհին տիրանալ:

Մեր այս բոլոր գրածները կէտակէտ իրականացումն է Բաղամ մարգարէի Հըրէից մասին ըսածին. «Այս ժողովուրդը առանձին պիտի բնակի ու ազգերու կարգին պիտի չհամարուի» (Թիւք ԻԿ. 9):

Գ. ՇՐԵԱՏ ԱՄԱՅՆՔՆԵՐՈՒ ԿՐՈՍԱԿԱՆ ԿԱՏՈՒԹԻՒՆԸ
ՇԵՍԱՆՍՍ ԺՈՂՈՎՈՒՐՆԵՐՈՒ ՄԷՋ.

Հրէական պաշտամունքը թոյլատրուած էր Սփիւռքի մէջ ոչ միայն Պողոմէոսներէն ու Սեւեւեաններէն (բացառութեամբ Անտիոքոս Դ. Սպիդանի հալածանքներուն), այլ եւ Հոսմայեցիներէն:

Արդ՝ պաշտելու համար իր կրօնքը՝ հրեան պարտաւորուած էր շնչիլ ընդհանրութեան պարտադրուած օրէնքներէն: Չոր օր. շաբաթ օր յարձակում գործելու կամ երկու հազար քայլէ աւելի տեղ քաշելու արգելքը անկարելի կը դարձնէր Հրեաներուն զինուորական ծառայութիւնը: Նոյնպէս անոնք շաբաթ օրը չէին կրնար դատարան ներկայանալ եւ ոեւէ ատեն մասնակցիլ կայսեր ընծայուած պաշտամունքներուն:

Բացի Կալիզուլայէն՝ հոսմէական կայսրերը ակամ չզրբին Հրէից առանձնաշնորհմանց գէմ յարուցուած բողոքներուն: Անոնք նոյնիսկ իրենց հրովարտականքով վաւերացուցին այդ շնորհումները ու մեծ թիւով Հրեաներու Հոսմի քաղաքացիութեան տիտղոսը տուին: Այսպէս՝ Պոզոս առաջեալ քաղաքացի էր թէ՛ Հոսմի (Գործք ԻԲ. 25-29) եւ թէ՛ Տարսոնի (Գործք ԻԱ. 39): Հոսմի քաղաքացիութեան տիտղոս կրողը իրաւունք կը վայելէր զերծ մնալու անպատուիչ բնոյթ ունեցող պատիժներէ (ձաղանք, խաչելութիւն) ու իր գատը սեւ

ատեանէ կայսերական ատեանը փոխադրելու: Այս իրաւունքը կը տարածուէր նաև առկաիս դատերու վրայ, ինչպէս կը տեսնենք Պօղոս առաքեալի պարագային (Գործք ին. 6-12):

Կարելի է ըսել՝ թէ Սփիւռքի Հրեաները առհասարակ նախանձախնդրութեամբ պահեցին իրենց հուատքն ու պաշտամունքը: Բացառութիւն էին հաւատութեամբ իրենները անոնց մէջ: Եթէ հրէական միտքը կրեց հելլենականին ազդեցութիւնը ու ատով քանի մը բան վրայ տուաւ իր առանձնայատկութենէն, բայց Խարայիցացոց հաւատքը անխզելիօրէն կապուած մընաց միակ ու աննիւթական Աստուծոյ ու տիեզերական նախախնամութեան վարդապետութեան: Գալով պաշտամունքի ձեւը ունէ՛ր էապէս նոյնը մնացին անոնք Սփիւռքի մէջ, ինչպէս էին Պաղեստինի մէջ: Աշխարհի վրայ ցրուած Հրեաները ամէն տարի երուտադէմի Տաճարին կը զրկէին երկգրաման հարկը ու զրամական կամաւոր նուէրներ: Ծիշդ է որ անոնցմէ ոմանք ձերբազատուած էին Փարսիացիներու անձուկ սեղմումներէն, բայց և այնպէս խըստիւ կը պահէին շարժքը, կերակուրներու եւ օրինական մաքրութեան վերաբերեալ պատուէրներն ու այլեայլ տօները: Բազմաթիւ սինակոններ կային մեծ քաղաքներու մէջ: Քրիստոնէական մայր եկեղեցիին մանող Աղեքսանդրիոյ սինակոնը ամենէն գերեցիկ շէնքը կը համարուէր քաղաքին: Նոյնպէս՝ Յովմանոսի համաձայն՝ Անտիոքի գլխաւոր սինակոնը հուշակաւոր էր իր հարուստ զարդարանքներով ու մեծամեծ գանձերով:

Որքան որ անոնք լեւոնդուպոլի (Թէլ-էլ-Նահուտիէ) մէջ Ուրիաս Գ. ի որդւոյն՝ Ուրիաս Դ. ի ձեռքով շինուած տաճար մը ունէին, ուր զոհեր կը մատուցուէին, այսու հանգիստ գարձեալ Յզիպտոսի Հրեաները ուխտի կու գային Երուսաղէմ: Յովսեփոս 2,700,000 ի կը հանէ թիւը այն Հրեաներուն, որոնք մեծ տօներու ասթիւ աշխարհի ամէն կողմերէն Սուրբ Քաղաքը կը զիմէին:

Սինակոններու մէջ Սուրբ Գիրքերը սովորաբար կը կարդացուէին յունարէն լեզուով: Եւ արդէն գերութենէ դարձին, Պաղեստինի մէջ, արամերէնը՝ իբրև խօսուած լեզու՝ եբրայեցիներն տեղ բռնած

էր: Պաղեստինէն դուրս բնակող Հրեաները կորսնցուցին տակաւ իրենց նախնեաց լեզուն ու սկսան յունարէն խօսիլ, որ զործածական միակ լեզուն էր թէ՛ Հռոմի եւ թէ՛ Միջերկրականի ամբողջ արևելեան աւազանին մէջ: Այս պատճառաւ յունարէնի թարգմանուած Սուրբ Գիրքի պէտքը երեւան եկաւ: Աղեքսանդրեան յունարէնով թարգմանութիւն մը կար արդէն, որ պատրաստուած էր Քրիստոսէ առաջ շուրջ Կ. և Բ. դարերուն և կամոնոյնիսկ Ա. դարուն: Ատիկա կը կոչուէր Եօթանասնից թարգմանութիւն(*):

Ս. Պօղոս Հին Կտակարանի վկայութիւնները այդ թարգմանութենէն առաջ կը բերէ:

* * *

Նախախնամական էր կարծես, կ'ըսէ Վանդերվորտ, հրեայ զաղթականութեանց հաստատութիւնը աշխարհի ամէն երկիրներուն մէջ, վասնզոր անոնք սքանչելի միջոց մը եղան Աւետարանի տիեզերական ու արագ ծուալումին: Քրիստոնէայ առաջին քարոզիչները ամէնուրեք ~~պիտի~~ հանդիպէին Հրեաներու, եւ, Տիրոջ ու առաքեալներուն նման, առաջին անգամ անոնց պիտի աւետէին Մեսիայի Քաղաքութեան գալուստը: Դրեթէ ամէն ~~գործ~~ պիտի գտնէին նաև հիթանոսներ գերկալած յԱստուծոյ, որոնք զգացումներով և գողափարներով լաւագոյն յարաբերութիւններ մշակած էին իրենց մէջ հաստատուած Հրեաներուն հետ: Վերջիններս ազգեկամ այդ կուսակալու հոգիներուն վրայ պիտի առաջնորդէին զանոնք զէպի միաստուածութիւն ու զէպի աւելի մաքուր բարոյական մը, ու կերպով մը պիտի պատրաստէին ընդունելու պաշտամունք մը սեղանով և ճշմարտութեամբ, ազատ հրէական վարդապետներու ճշմիւր ու խըստապահանջ սեղմումներէն:

Հայացուց՝ Մ. Ս. Ն.

Աղբիւրներ. — FOUARD, Saint Pierre et les premieres années du Christianisme. — SHURER, Histoire du peuple juif au temps de Jésus-Christ. — CHAPOT, La province romaine proconsulaire. — VANDERVORST, Israël et l'ancien Orient. — VI-GOUROUX, Dictionnaire de la Bible.

(*) Ըստ աւանդութեան՝ եգիպտացի քահանայպետ Պտղոմէոս Փիլոպոլիտոսին զրկած էր 72 հրեայ, վեցական հոգի ամէն մէկ ցեղէ, որոնք փարոս կղզին մէջ 72 օրէն թարգմանեցին Սուրբ Գիրքը: